

Հոգեւոր և մարմաւոր բարութեամբ. բարձէտ ի ձէնջ զամենայն ցասումն, զպատուհաս և զտարաժամ մահ. տացէ ձեզ շինութիւն, անդորրութիւն և խաղաղութիւն. և ամենայն բարեաց ձեր լիութիւն և առատութիւն և աւրունեսցէ զեղ զամենեսեան Փրիստոս Աստուած մեր. Շնորհեցաք ի ձեռն դորա ձեզ պարզես հոգեւորական զեղն աւծութեան զամատուածագրծակ սուրբ մեռուն, ի լուսաւորութիւն նորածնելոցն աւազանալվ. յորդէգրութիւն Զաւըն երկնաւորի, և ի ժառանգակցութեան Փրիստոսի յուսոյն մերոյ. զնոյն ի ճակատ նշան հաստատութեան յաւծումն քահանայութեան, ի նորոգութիւն սուրբ եկեղեցւոյ Փրիստոսի Աստուածոյ մերոյ, աւրհնելոյն յամենայն յափեանս. ամէն:

Գրեցաւ զիր աւրհնութեան բարձր հրամանիս մեր՝ ի յըստ ի մեզ մարդ զեղութեանն և ծննդեանն մարմնով Փրիստոսի Աստուածոյ մերոյ ՈՒԳՃԱ ամի. և ի Սրբոյն Գրիգորէ ՌԱՂ ամի. եւ մեծ թուխո Հայոց ՊԼԵ ամի. ի մեր նըստիլս ի սուրբ աթոռոս' որ է ամ է և ամիս ութ և աւր ԺԷ, ի յաւզոստոս ամոյ ԺԸ. ի փառս Փրիստոսի: Եւ վասն առաւել հաստատութեան և ավտայր՝ ձեռնազեցաք մեր սովորական կարմիր ձեռնազրովս: Կնքեցաւ վերոյ ամէներնելի ծաղկաետ մեծ մատանովս. կամաւք բարերարին Աստուածոյ աւրհնելոյն ի յամենայն յաւիտեանս. ամէն:

† Թէոդորոս շնորհաւոքն Աստուածոյ Կաթողիկոս ամենայն Հայոց:



## ՅԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(Տես յէջ 445)

Ա.Բ.Գ.Ա.Բ. Ե.Ի.Դ.Ո.Կ.Ի.Ա.Ց.Ի.

Ժ.Ա.Մ.Ա.Գ.Ի.Ռ.Ք.

**Ա**րգարեան տասիւք եղած այս տպագրութենէն՝ օրինակ մը միայն ունինք ի մեր մատենադարանի, և այն զժքաղդաբար ոչ անժերի. վասն զի զրոցը ճակատը պակսելուն յօրինակին՝ ոչ տպագրութեան թուականին, և ոչ ալ ուր տպագրուած ըլլալուն որոշ տեղեկութիւն մ'ունինք, ուստի և չենք կրնար հաղորդել մեր ընթերցողաց: Միայն ի վեց խաղաղականի՝ Շնորհատու բարեաց աղօթիցն, մանրագիր տասիւք տող մի յիշատակարանի կը գտնենք՝ այսպէս. ա գրեցաւ Աղաւեմատուց. թիվն. Ռժէ. ապիկի իշ:

Տպագրիս երկայնութիւնն է 19 հարիւրորդ մ. լայնութիւնն՝ 13 հրմ. ամէն մէկ երեսին վրայ՝ տասնունինգ տողք. ու անոնց ալ ամէն մէկուն՝ քսան ու վիցէն քսանեւութ տառաց ինդհանրապէս: Գլխագիրը և կարմրագիրը ունի, բայց ոչ և խորանազարդը. գուցէ ունէր ի սկզբնաւորութեան՝ առակատեան ժամերգութեան, որ մեր ձեռքն եղած օրինակին մէջ կը պակսի. զի առաջին թերթէն՝ թերի են առաջին և ութերորդ թուղթերն կամ չորս էջք:

Թուահամարք դրուած չեն ոչ ի սոտրե. և

ո՞ւ ի գյուի ի՞իցն. ոյլ այրութենի տառիւք խրաբանչիւք թերթք նշանակուած ի սկիզբն և ի վերջ թերթիցն, որ ուժ թղթերով և ի վեւտասան իջից կը բարկանան, և ութերորդ թերթով կը վերջանայ ժամագիրքը :

ինսերորդով կը սկսի անմիջապէս Պատարացաւասոյց, առաջին երեսը ամրող կարմրագիր՝ սովորական սկզբնաւորութեամբ. Աշուրենք արկանելոյ սպաս եկեղեցոյ. յարում զգեստաւորաթեան և պատարագի պատրաստութեան աղօթք ի սարկաւագատան, զոր ինք հանդերձատուն և աւանդատուն կը կոչէ : Հետեւեալ իջին վրայ՝ խորանագարդ մը կարմրագյն, խորանի առջև բազկասարած երես առ ժողովուրդն իանցնած՝ ծերունի մը, հին օրինաց քահանայապետական պատմունանաւ և հրէական խոյր ի զուփ, մէկ կողմը վերուստ ի վայր՝ լատին տառիւք՝ Aar-on-e, և ի միւսն նոյնպէս՝ sa-cerd-ote. իսկ զարդէն դորոք՝ նայողին ձափ կողմը՝ հայ տառերով կարմիր մանր բոլորզիր « ահարոն քահանան է » . ու կը սկսի « Որ զգեցեալ ես » աղօթքն և զգեստաւորութեան մազթանքն մի ըստ միոչէ :

« Խորհուրդ խորին » զպրաց երգն նշանակուած չէ. այլ ի մեր օրինակին հին ձեռագրով աւելցուած, ինչպէս չկան նաև ուրիշ երգերը, քահանայի գործածութեան համար միայն սեպհանաւուած ըլլալով պատարագամատոյցս, ուր զպրաց համար կարեւորներէն մէկ քանին, ինչպէս ժամամուտքն, դրուած են ի ժամապիրս յետ ճաշուին :

Պատարագին սկզբնաւորութիւնն այսպէս կը դրուի՝ կարմրագիր՝ ծանօթաբանելալ. « Եւ յետ զգենելուն սրբութեան զգեստիցն՝ զան առաջի սրբոյ սեղանայն և խօնարհեալ պատարագիշ քահանանայն այլ առաջի քահանայիցն և սարգաւարգացն որ կան եկեղեցին ». ապա սեւագիր ո խոսապլանիմ առաջի Աստուծոյ « : Եւ յետ ընկունելոյ ի միոյ ի քահանայիցն և տարյ նոցա զարձակումն, ապա լուացումն ձեռաց սովորական լուացայց սաղմոսի և աղօթիւքս. ո Մըրեայ տէր զնեռու իմ արքարութեամբ և մարգրաթեամբ աւազանի չնորհաւք և մարգայիրութեամբ տեառնդ մերց ե այլն » : Ապա կարմրագիր, « Եւ սարկաւագն

բարոգէ սուրբ զԱստուծայծինն : Եւ քահանայն ասէ զաղաւիժս զայս : Ընկալ տէր զաղաւանս բարեխաւս : Եւ երկրպակեալ երիցս անդամն Մատանէ ի խորանն : Ապա զայ առ բնիթեր սեղանաւն : Եւ տանի սարկաւագն զնշխարն ի աւազանին կողմէն առաջի քահանային. և քահանայն բացեալ զօկին և ասէ. համբարձէք իշխանը զգրունս. և զնէ զնշխարն ի մաղղմայն և ասէ : իսկ եթէ եւպիսկոպոս իցէ՝ աւագ սարկաւագն առեալ զնշխարն և զնէ զմաղղման : Նոյնպէս և զգինին » :

Դիտմամբ մեր նիմէն շեղեցանք, ամենահին ապազդիս այժմեան սովորութիւններէ մէկ քանի տարրերութեանց օրինակ մը ուղելով սաւ, որ բազմաթիւք են յընթացն զրոցն, և հետաքննական կը համարուին իրաւամբ :

Երեքասաներորդն է վերջին թերթը, որոյ ամերորդ ժուղթը կամ վերջին երկու էջք պակասին. և թէպէս Պատարագամատոյցն ամրող է, և արձակման օրնութեամբ կը վերջանայ, բայց անկատար կը մնայ անկէ եռոց զրուած :

« Հայր երկնաւոր է մեզ զթած,  
Մեզ առաքեած զՈրդին աստուած »

մազթանըր կամ երզը, որոյ համար ի խորազդին կը պատուիրուի ». Տէրունին օրերն յետ դուռնեն ասէր » : Երդին ամբովիւթեան հետ թերի կը մայ նաև յիշատակարանը, եթէ ունէր. և որ անշուշտ մեզի համար շատ թանկազին պիտի ըլլար :

80 Ն Ա 8 Ո 8 8

Օրինակ մը միայն հին տպագրիս կը գրտնուի ի Միսիթարեան մատենապարանի, որոյ վրայ հետեւեալ սեղեկութիւնները կու տայ Հանդէս ամսօրեայ (1890, յուլիսի թերթին մէջ) :

« Թէ և մատեանս, յ՛րսէ, պակասաւոր ըլլալուն՝ սպազրութեան ժամանակին և արագրի մասին՝ նոյն իսկ մատենէն վկայութիւն մը չանիմէք, բայց որովհեաև Մազգիս արելաց (== զսիր?) յիշէ հոն Արգար

դպիր Տօնացոյց մը տպած է , և որովհետեւ մեր այս Տօնացոյցն ճշգիւ Արգարու Աղա- մասին և Տաղարանին զիրն ու Նմանութիւնն ունի , ամենաին չի կրնար տարակուուիլ մա- տենին յիշեալ Արգարու Տօնացոյցն ըլլա- լուն » :

Տպագրին նկարագիրն ալ հետևեալն է , զոր կու այս նոյն թերթ :

« Մատեանս վեշտասանածալ է (թերթն 16 թուղթ) , Էջ 8 ասնդ . երկայն ու 5½ լայն . իւրաքանչիւր Էջ 40 տող : Մինչեւ Վ կը նշանակուի թերթերու թիւն տառերավ . այնունեան զանց կ'առնուի , Միայն առաջին թերթին մէջ նոյն զրով կարմրագոյն դրու- մեալ բազմամիւ տաղեր ունի . յանորդ թեր- թերու մէջ կարմիր գունոյ հետք չիկայ : Ամ- բողջ մատեանը մի և նոյն (տեսակ) զրով զրոշմուած է . տակայն Զատկէն ետքը՝ որ ունի փոքրիկ վերնազարդ մը և թռչնագիր , կը տեխնուին սեղ տեղ թուշոններ :

« Մեր օրինակին սկիզբէն՝ առաջին թըզ- թէն ետք (որ կայ) , կը պակսի ութ թուղթ . իսկ վերջէն՝ ամեմերորդ թերթին վերջերէն սկսելով՝ կը պակսի երկու երեք թերթ :

« Մատեանին մէջ՝ ապագրողին համ հրա- տարակին վրայ տեղեկութիւն ամենաին չենք տեսներ : Որչափ կ'երեւնայ , ի սկզբան զր- րուած յիշասակարանին վերջն պիտի ըլլան անշոշա , տակայն մեր օրինակին այս մասը կը պակսի :

« Առաջին թերթին առաջին իջին վրայ կայ միայն երկաթագիր Ա տառ մը , առաջին թերթը ցուցընելու համար : Երկրորդ Էջն է , « Ով հանզիպի այսմ զրբին , նա սպասի այս զրիս , որ դի արքինակ զրի , և . Դի- վարպետի առջեւն զրեցի . հին արքինակն . զարութեան և զապաշխարութեան հարցներն չեր գրած և մեր զրեցաք . զրած էր ի բա- զում աեղիք թէ կամիս զայս ասա » : —

« Յաջորդ երեսներն կը պակսին : իսկ բուն զրոժոյն մէջ՝ քանի մը սեղ տապագրիչն ինքին կը խօսի , այսպէս . « զոր եւ ի ցու- ցակի » . (առաջին թերթ) . որմէ կ'երեւնայ թէ մատեանն ի սկիզբն կամ ի վերջն ցու- ցակ մը ունի : Դարձեալ . « իւրաքան զրեալ է ի միւս կաղմն » . (երկուրդ թերթ) . « Բայց

ամանք ի ժամանուան ասեն . և մեք զայն եւիր տեսիալ » . (հինգերորդ թերթ) . « զմեղա- պարտ յիշեցէք » . (հինգերորդ թերթ) . « ով տանասէրբ զիսենաբ որ սմանք դ աւր տանին զնողեգալուստն ն » :

### ՏԱՂԱՐԱՆ

Արգարեան տառիւք ապագրուած Տաղա- րանս , որ՝ ինչպէս կ'ըսէ զայն ժամօթացը- նողն , և իւր բարձր հնութեան պատճառաւ հայ ապագրութեանց երախայրեաց (incunabiles) կարդը կը դասուի » , քանի մը տարի յառաջ յայսնուեցաւ կերլայի Հայոց Ս . Եր- րորդութիւն եկեղեցւոյն գրակարանին մէջ :

Այս պատճական գիւտն ընողը՝ հետեւ- մալ տեղեկութիւններն կուսայ նոյն մատեն- կան վրայ (Հանգէս ամսութեայ , 1888 թիւ 8) .

« Փոքրիկ բան մըն է , բոլորը 46 թաղթ կամ 32 երես . տպագրութիւնը շատ նախ- նական (primititif) է , գրերը խոչըր , անձեւ և անկանոն , իսկ զիրքը՝ մեծ վեշտասանա- ծալ : Երեսահամար շունի ամենաին , ոչ վերն և ոչ վարը , շարքն հին ձեռագրաց պէս՝ բառերը քովէ կով կեցած և իրարու մէջ ան- ցած , կիսազրութիւն շատ ցանցառ : Գործոյն առաջին Էջը՝ ոչ թէ աջէն՝ այլ ձափէն կը պակսի : Գիրքը ճակատ չւնի , և կարելի է զրոժոյն մէջն ալ (եթէ չենք ուզեր ենթա- գրել որ սիալմամբ Էջերն իրարու տեղ ան- ցած ըլլան ,) թղթեր պակսա են . որովհետեւ մէկ Էջէն միօտին անցնելով քանի մը աեղ՝ իմաստի կապահցութիւն չի տեսնուիր և ոչ իսկ մի և նոյն թղթին ալ Էջն ձափէն անցնելով՝ կը գոնենք միւս կասարեալ և ամբողջ իմաստ մը :

« Ո՞ւր տպուած է այս զրբացի : Ասոր որոշ պատասխան մը աալու առ ժամն կարող չենք . վասն զի , ինչպէս բաինք , զիրքն ոչ ճակատ և ոչ ալ յիշասակարան մ'ունի : Գրքին 40 երորդ թաւզիլը , կամ 19 երորդ Էջն՝ այսչափ կը բոլանպակէ . « Թովին Ու-

1. Այս ամէն ծանօթութիւնք գրչաղբույնն ալ կրնան ընծառակիւ : (Վ . Հ .)

ժ. կ. յունիս Ա գրեցաւ. ձեռամբ Գարմա-  
նիոյ ու Եթէ յիշեալ թուերն ուղիղ են,  
(որովհետև զբարւկին մէջ տպագրութեան  
սիալներ շատ կան), յայտնի է թէ առաջի-  
կայ մատենանը տպագրուած է Հայոց Ռժի  
(1010) թուին, որ է Ք. թ. 1561.

և Ուրիմ Արքար Թոփաթեցը յն Սաղմսէն  
5 տարի յառաջ : Իսկ եթէ սպն թուականն  
այսպէս չի կարդանք, այլ նաև Ե գիրն տը-  
պագութեան տարույն տանը՝ վրան պատի  
աւելցընելով, և ոչ՝ Յունիս ամսոյն, այն  
տաեն Կ'ըլլայ Ռժիշ, այսինքն 1568 տար-  
ւյն Յունիս ամսոյն մէջ : Սակայն այս եր-  
կրորդ ընթերցուածն այնչափ հաւանակոն  
չերենար մեղի, օրովհեան թ, և Ժ զրերը  
համեմատութեամբ իրարու մօակի են . վրա-  
նին զատ զատ քաշ կամ պատիւ ունին և  
երկուքին սկիզբը ու վերջը կէտ կայ . ասկէ  
ետքը կու զայ և գիրն առանց կւար և ցովը  
« Յունիս » բառը, որ կը նշանակէ – ըստ  
մեզ՝ 7 Յունիսի : Յունիսէն ետքը եկող Ա  
զրեցաւ մենք, կը կարդանք՝ տպագրեցաւ : ...

և Մատենկանս բալանդակոթեան, զրից,  
ինչպէս նաև առաջդրութեան որպիսութեան  
վրայ գաղափար մը ունենալու համար, մէս  
չէն ատղ մը զնենք ի սես ընթերցողաց։  
Տաղն ամբողջ երկու էջ բռնած է ի առա-  
քին։ ՄԵնք կ'առնունք միայն այն մասն՝  
ուր դրուած է թուականն, և այնպիսի աս-  
ուեր կը դրուածենք որ քիչ շատ նման ըլ-  
լայ բնագրին։» :

Հոս հաստածափրը կը զնէ տաղ մը,  
զոր աւելորդ կը համարինք կրկնել աստեն.  
ապազրութեան տառերն ալ՝ Արգարու սաղ-  
մասարանին են, որյո նմանահանութիւնը ար-  
դէն զրած ենց մեր բնիթերցողաց առջև.  
թուականին համար ալ՝ մեզի հաւանական  
կ'երենայ որ սաղմօսարանէն յեասյ ըլլայ  
քան յառաջ, ինչպէս նոյն հատուածը պազն  
իսկ անդրադարձեր է յետոյ (Հանդէս Ամօռ-  
գ. 162):

Աբգարուն՝ կամ՝ իր տառերով եղած է առ  
մեզ հասած ապագության հետեւեալքը կ'ըլ-  
լան.

4. Սաղմոս, ապագրեալ ի վէնետիկի ի  
4567. յարմէ օրինակ մը յամբրուեան մա-  
տենադարանի ի Միլան, և միւս անկախար

**օրինակ մ'ալ ի վենեաիլ, ի մատենազարանի  
մերում:**

2. Փոքր քերականութիւն (այբբենարան) ի Պոլիս ի 1567.

3. Յօնացոյց Պոլիս 1568, ի մատենաւորանի Մխիթարեանց ի վիճնա:

4. Տաղարան Պոլիս 1568 յեկեղեցւոյն  
կերպարի Հայոց :

5. Ժամագիրք Պոլիս 1568 Մինիթաւորանոց վենետիկու:

6. Պատարագամատոյց Պոլիս 1568 Մը-  
խիթարեանց վենետիկոյ:

ՍՈՒԼԹԱՆԱԳ

ՄՊՊԱՔԻՒ դպիր յիշատակեց մեզի արդէն  
ծանօթ զԱռլիթանչան՝ զորդի Ազգարու, զոր-  
որիշ աղքայնոյ մը հետ միաբանած կը զբա-  
նենք ի Հռոմի, յամի 1584, և տպազրու-  
թեան գործով զբաղած :

Ուստմական յեղափոխութեան մեծ և  
յիշտակաց արժանի գործ մը կատարեց քա-  
հանայապեան Հռովմայ Գրիգոր դժ. յովեան  
հին տաւմարի տեղ՝ նոր կամ իր անոնով  
կոչուածը առաջարիկելով, և անոր պարծա-  
դրաւթիւնը նախ ուղղափառ և անմիջապէս  
իր հոգեոր հպատակութեան տակ եղող աշ-  
խարհին և ապա արևմտեան քրիստոնեայ ու-  
րիշ ազգաց և պետութեանց ընդունելի ընել  
տալով : Հայոց ազգին մէջ ալ՝ որոյ համար  
մանաւոր գութ և ինսամք ունէր, մեծ զարդոցի  
մը հաստատութեան ի Հռավմ մանածութիւնն  
ու փափաք անենալով, ուզեց ձանօթացընել .  
և այս զիտմամբ ապազրեցաւ ի Հռավմ հայ  
լեզուով ու տաերով « Գրիգորեան տո-  
մար » մը հետեւեալ խորացով . « Տումար  
Գրիգորեան . Յաւիտենականն : Որ եղեւ յիշ-  
խանութեան հզօր սրբոյ Փափսն և այլ թա-  
գաւորացն : Կազմեցաւ ի մեծն Հռովմըն . ի  
քաղաքն սրբոց առաքելոցն . ի թուին ԾԵԶԴ.  
Romæ, ex typographia Dominicici, Ba-  
ռեզ : »

Այս դրբան մէջ նախ զուտած է թարգմանութիւն կոնզակի Գրիգոր Ճ. Կայրասպատի վասն նորոգութեան տումարի, և ապա կանանց կամ հրահանցը, ինչպէս ինքն տպագրի մ. անդրանէ, և Տօմիսար Գոհարիկեան

ստուգութեան ամին ՌԵԶՋԲ. և յորում ամի սկզբնաւորեալ է զարծածութիւն նոյն տումարի » : Եւ երբ տոմարական բոլորական աղիւսակներն կը զնէ, ամենուն տակ շի մոռնար նշանակել . մերթ « Եւ զիս զմեղաւոր տպագրիս յիշման արժանացո . ՌԵԶՋԲ » . մերթ « ՄԵՐ մեղագրէք եղարք զի առաջին արուեստն է . Ռ.Պ.Ղ.Թ. » (.) . և ի հետեւալ իջի « Զաշխատողք արուեստիս յողորմայիցն անսես շառնէք սիրելի եղարք », և ի միւսումն ի հանդիպոյ . « Զկազմող բոլորակաց զժառայս ձեր զշտէր մի ողորմակի անտես շառնէք . յառաջին իջի եօթներորդ թերթին . « Եւ զիս անսես շառնէք եղարք ի ձեր սուրբ աղօթից » : Եւ ի հետեւալն . « Եւ զիս զշտէր Յովաննէս Տէրզնցիս զաշխատող ողորմայիս արժանացո » : Միւս իջի մը ի սուրբ . « Զիս զմեղօք լըցեալ ծառայս ձեր յիշեցէք ի Տէր : Տէր մ'ալ բոլորակ մը, և ի վերայ . « Զթէեղակիս զիտաչիկն զորդիեակս յիշեցէք ի Տէր » . և ի սուրբ բոլորակին . « Երառայս ձեր զշտէր Յովաննէս Տէրզնցին յիշեցէք ի տէր » : Ուրիշ տեղ մ'ալ . « Զկազմող սորտ զշտէր Յովաննէս Տէրզնցիս յիշեցէք ի Տէր » . Ուրիշ տեղ մ'այլ « Եւ զանհըմուտ աշխատողս զշտէր Յովաննէս Տէրզնցիս աղամեմ յիշման արժանի առնէք » : Եւ կը զնէ յետոյ ամրող տարսւան մը՝ լատին կամ արևմտեան եկեղեցւոյ տումարը, և ապա յիշատակազիրս . « Թարքմանեցաւ տօմար և տօնացուցը ի բատին լեզուէ ի հայի և տրպագրեցաւ ի նոյն քաղաքն ի մեծն Հըռովիմ առ ոսս զիմաւոր առաքելոց սրբոցնն Պետրոսի և Պողոսի, հրամանաւ սուրբ փափին ԳԺ Գրիգորի (Կարմագիր ապուած) : Եւ ի հովանաւութեան հայոցն ի Հովովմ կարուինար Սանթա ԱԷւ.Վ.ինին ի վերակացող անսենաւութեան պարոն Սուլթանահան Թուխաթցոյն զոր Փոսնին Մարզանոն Կոչէ՝ ձեռնաւուութեամբ տէր Յովաննէս Տէրզնցոյս և թելազրութեամբ որդու իմնյ Խաչատուրին ի վայելումն ամենայն հայկ ազուն ուսումնասիրաց » :

« Ալ և եղեւ տպագրութիւն սորա ի թով . Քրիստոսի ՌԵԶՋ. զօր հովովէացիք վարին . և հայոց մեծաց ՌԼԴ. և Մարկաւագին Շ .

առաջի յղանին . և յունացն որ են հոռոմէ՝ ՌԵԶՋ. և եփրայեցոյն ՌԵԶՋ. և ասորուն ՌԵԶՋ . յամսոյն հոովմէացւոց հոկտեմբեր իջ . հայոց մեծաց՝ Հրոտից ՓԴ. Մարկաւագին սահմի ՓԴ . յունաց՝ հոկտեմբեր ՓԴ . եփրայեցոց՝ մէհրուան Ը . ասորուց՝ թշրին Կոթմ Զ.Փ . ի յօրն շրթ . ի ԿԴ . ժամն և յայսմ աւուրս է արեգակն ի կարին Ը տարածան, և ի զիր այիիք եւ բենիցն ի յօն . և զայլն իմաստնոցն յայտնի է : Եւ յետ այսմ բանիցս երեսս արկանեմ ուից ձերոց և մազթելով հայցեմ զի գլերագեալցն յամենայն յալաւթս ձեր յիշման արժանի առնէք . և զիս զանարժանն եւ զիս իմ առ Քրիստոս՝ կցորդ առնել յիշեցելոցն և յիշեցելոցն տէր ասաստած շընարհնեցէ զիւր արքայութիւն Ամէն » : Ազա Քրիստոսի վերջին ընթրեաց պատկեր մը՝ այսպիսի ստորագրութեամբ . « Քրիստոսի սեղան է Բ.Փ . առաքելովքն աւաք հնկշաբաթին :

Գաղղիտական լեզուով հրատարակուած գրացոցակի մը մէջ կը կարգանք հետեւեալը, հայկական արև հնապոյն տպագրութեանն նըկամամբ. Calendrier romain, texte arménien, corrigé d'après le Calendrier donné sous le pontificat de Grégoire XIII. Romæ, ex typographia Dominicici Basæ, 1584, in 4. Volume fort rare executé par les presses de la célèbre typographie orientale de Dom. Basæ. Pour une traduction en arabe Kar-choun, de ce Calendrier, voyez le N° 1327 du catalogue de S. de Sacy. Ajoutons que cette traduction arménienne est très peu connue. Collation Titre arménien, avec les armes de Grégoire XIII, au dessous de la souscription latine rapportée la dessus; texte 55, avec encadremens à chaque page, impression en rouge et en noir, avec plusieurs figures sur bois, անշուշտ մէջի աղիսակներն ակնարկելով և ընթրեաց պատկերը : Էջը թաւահամար չունին, և երեսասան թերթէ են տպագրի ի 4<sup>o</sup> :

\* \*

Այս գրոց տապագրութենէն տնմիջապէս ետք. Հայոց Ռ. Դ. = 1585-6 թուին ի տասն ապրիլի, Ազարիա կաթողիկոս Սոյ կը դրէ առ նոյն Գրիգոր Ժ. Հռովմայ հայրապետ. « Կու զրկենք այս գրովս զասացեալ Յովհաննէս վարդապետ և եպիկոսոս մեզ ի փոխանորդ. եւս տուաւել կու ուղարկենք ի հետն՝ զասացեալ Գրիգոր սարկածագն քանի մի տղայով՝ վասն ուսման ի զասաւանն, և աստուածաշանչ զրով մի Հայոց, վասն զի ի յամենայն ազգս Հայոց, որ է շատ և բազում, նորոյ թէ գտուի քսան աստուածաշունչ ընդ ամէնն. և կու նատի գինն թձ կամ Գձ Փլի (Փլորինի) մէկի և չի զտուիլ. և յոյժ պիտօնի է վարդապետաց և հայրապետաց և քահանայից: Գիտեմք հայր սուրբ, որ բազում զրամ խարճ կու լինի ի յայս պասմայս. բայց ապաւինելով ի քո առաւաձեռնութիւնդ, Երանութեան քո բազում շահա հոգեւորս, որ առնիցէ վո Մրբութիւնդ ամենայն մեր ազգին, և այնոցիկ որ փափարին սասանել զՀայոց լեզուն և զգիրն: Խոնզիր ունիմ ապաւինելով ի վո Մրբութիւն զայս շնորհս առնել. և եւս յայս պասմայս կարէ ծառայել ասացեալ Գրիգոր եպիսկոպոսն և Գրիգոր սարկածագն և Մարգո Ալոդնի սրդի Արքարայ, որ իւր հայրն հասկացող էր. բայց զԳրիգորն՝ առաւել պասմային համար կ'ուղարկենք ո:

Նոր տուարին խօսքն ալ կ'ընէ կաթողիկոսն. և Եցոյց մեզ, կ'ըսէ, պարոն աէրն Սիլոնոյ եպիսկոպոսն զգառնալ ապաւոյն և վասն նորոգման տումարից, և զպատճառից. բայց մեր միայն ոչ կարեմք խախտել յառաջ քան զայլազիք, վասն զի առ ժամոյն լինեաց ընբանեալ ի յանօրինաց թէ միւսիթին արարէք ընդ Ֆուննկաց և ոչ ունիմք զիրը որ խօսիլն վասն այսմ տումարից. արարաց մեզ վէքիլ զասացեալ Յովհաննէս վարդապետ զեպիկոսպոն՝ որ սաւանիցի լաւ զնոցա տումարեղէնա, բայց մեր ազգին տումարեղէն ուզարեցլէ, զի ամենենքին ուսանիցիմք և մեր լինիմք առաջինը, եթէ և ալք զայցն դիւամեր»: Բայց Յովհաննէս եպիսկոպոսի յի-

յատակութիւնոր չկայ ամենենին Գրիգորեան տումարի տպագրի յիշատակաց մէջ, այլ Յովհաննու քահանայի Տէրզնցույ. հաւանա կանարար, ինչպէս թուականն ալ կը ցուցանէ, Ազարիա կաթողիկոսի պատգամաւորաց ի Հովիմ ժամանելէն յառաջ եղած է ապագրութիւնն, ուր արգէն կը ցտուէր Ալութանահ, և որոյ համար կը յանձնարէր հայրապետն:

\* \*

Քանի մը տարիեւ նորէն կը հանգիպինք Տէրզնցույս և իւր որդույն խաչառութին. և այս անգամ ոչ ի Հովիմ, այլ ի Վենետիկ, և հաւասարապէս ապագրական գործույլ զրագած:

Մէնք հօս իւր արտադրած Սաղմոսարանով դեռ չի զրազած, տեղեկութիւն մը տանք վարուց պատմութեան:

Աշխարհիկ երէց մ'էր Յովհաննէս Տէրզնցի, Ամիթ կամ Տիգրանակերրա քաղաքէն. և շենք գիտեր թէ ի՞նչ պատճառաւ Տէրզնցի աւելի անունը կը կրէ: Ալուանյն տարածամ մահուամք՝ երկու աղջկունք կը ման իրեն և եօթնամեյ մանչ զաւակ մը: կամ կարօտութեան և կամ ուրիշ ո՛ր և իցէ պատճառաւ մը, (օրոյնեսև իրմէ առ մեղ հասած ինքնազիր սոտնաւորին մէջ անիմանալի կր մեայ այս խմաս), տարակուանաց կամ մասածման վարանաց մէջ մասած, կը բռնազատուի թողու որբերը և ճամբայ կ'ելլէ գէպ ի Հովիմ երթաւս զիտմամք: Այս քարին մէջ մասած ատեն կը ծանօթանայ և կ'ընկերանայ Արքարու Ալութանահ որդույն ի ապագրութիւն Գրիգորեան առումարին: Ալուանյն մահուալնէն շատ սարի եաբը այդ ճանապարհորդութիւնն ըրած պիտի ըլլայ յարեմաս. որովհետև նետն է նաև խաչառու որդին. շափանա պատանեակ մը, զօր իրեն օգնական, կամ ինչպէս ինքն կոչեց ի յիշատակարանի նոյն գործ, բեկադրիէ կը կոչէ ձեռք զարդած զործոյն:

Այս ապագրութիւնն յաջորդութեամբ ի զլուխ հանելն եսպը, միաբը կը գնէ զաւնալ ի հայրենին. և արդէն քանինօրեայ ճանապարհորդութիւնն ըրած էր, երբ յանակըն A.R.A.R. @

կալս կը բռնեն ու կը բանարկեն զնա : ինք՝ զԱստուած և ծածկատես ամէն գաղտնին » վկայ կը կոչէ, որ բանարկուելու արժանաւոր յանցանք կամ փաս մը ըրած չունի. և մենք ալ հաւատալով իր խօսքին՝ չենք կրնար գուշակել պատճառը. վասն զի զրութեան խօսքերը մուժ մացած են, և որիշ տեղէ ալ լոյս մը չունինք : Անշուշաենթազբութեամբ կամ կասկածով եղած դրծմ'էր, և կ'երենայ թէ անմեղութիւնն յայտնաւած պիտի ըլլայ յետոյ, որով վենետիկոյ աշարուղ հասարակապետութիւնն ոչ միայն համարձակ մուտ և բնակութիւն չնորհեց ի մայրաքաղաքին, այլ և գործելու ազատութիւն և ասպարէզ :

1587 Թուականին զՃէրզնին կը գանենք ի վենետիկ : — Նոյն արդոյն Սաղմուսարան մը ապագուած է ի քաղաքին, յորում զրուած է ի սկզբան մեր ներկայացուցած զէմբէրը՝ Ցովիանու երիցու և խաշատուր որուայն, որոյ վրայ զրուած է՝ ինչպէս արդէն ընթերցողք աեսան և կարդացին. « Յիշա զմէզ աէր յորժամ գաս արքայութեամբ քո և օլորմեա մեզ. Տ. Ցովաննէն Տէրզնին և որդին խաշատուրն ծառայը Աստուծոյ և յիշողաց. Ռիշ: Ակա « Յիշատակարան է օսկարի. Փառց ամենասուրը Երորդ թէ (= Երրորդութեան) Հօր և . . Աւարտեցաւ զիրս ձեռա տէր Յափանէ Տէրզնցոյ և որդույ իմայ Խաշատուրին ի թվին Ռիշ, ի մայրաքաղաքն Վենետիկ, ընդ հովանեալ Մարկոս աւետարանչին, ի թագաւորութեան Պարզուլ Ջիթօնին, ի պատրիարքութեան Գւան Թրիփանոյն, և բանատուն Զուան Ալբրեթին, ձեռնասուր Խօնայ Շահուուն, և հոգեւոր որդույն իմայ Ստեփանոսին, և այլ Զողեցոյց զոր տէր աստուած տացէ բատ սրաից իւրոց : Այլ զկարապետ Բաղջեցին յիշեցէ ի Քրիստոս, զուոր բամ օքնութիւն հասոյց մեզ : Այլ և զերեսս արկանեմք սուից ձերոց մոխրամծեալ և արտասուալից հառաշմամբ հայցեմք և մաղթեմք ի ձէնչ. զի մի ողբանայիւ արժանի առնելք զիհնակից իմ զի-

նախաշէն, և զմայրոն իմ զՄարիամն, և զհայրն իմ զխանէն զփոխեալքն առ Աստուած . և յիշողացն և յիշեցելոց Աստուած ողորմեացի յիւր միւսանգամ զալուստն . ամէն » :

\* \*

Ի վենետիկոյ հաւանականարար ի Մարսէլ Գաղղիոյ անցեր է Տէրզնիցի իր որդուլք. և հոն թարգմանած է ի հայ ֆրանկաց վիպասանական մի, հայերէն ստանաւոր շափով, և որոյ զաղղիարէն մակագիրն է Le Chevalier Paris et la belle Vieenne : Մենց այս անոնով զաղղիական երկասիրութեան քանի մի ամենահին սպազութեանց հանդիպեցանք ի մեծի մասենազարանին ֆարիզու, որոնք ամենելին հանդիպութիւնն կամ նմանութիւն մի չունէին մեր լեզուալ գոնուած այս զրուածին հետ, որով կը կարծենք թէ որիշ համանուն երկասիրութեամբ յօրինուած մի ըլլայ, որ ցարդ ձեռագիր մացած է և երբէք ապագութիւն մի չունի : Ի վերջ մատենին ստանաւոր զրուած մի կայ ի թարգմանչէն կամ ի յերիւրողէն, և տողից առաջին տապքն կը յօգին : « Զաէր Ցովաննէսի Տէրզնցոյ ասաց յօւ », Փոխանակ ասացեալ կամիլու, յօրում կ'երկի թէ շատ նեղուեր ու կրեր է նաև ի Մարսէլ. և կարօտիւ փափաքելով իր գարձին ի հայրենին՝ կամ նիւթական միջոցաց պակասութեամբ և կամ որիշ պատճաներէ կ'արգիլուէր.

« Այլ ես, կը սէր յորդուք ի քաղաքս ուզզայ, Սիրոս իմ կամի որ միշտ երթաւոյ . Այլ մասապարհս երկրի սորայ Ցամաքն ու ծով կապեալ մայ : Յաւարարութիւնս մաշեցայ . Որ ի երկրը Ֆլանցայ . Այս Բնչ ցաւ է. կայ եւ մայ կատարեցաւ բան » :

Մենք ալ այս տողերով թողունք զՃէրզնցի, ու անցնինք ի Լեհաստան, և ի վլանաւոր քաղաք երկրին յիշլով : (Շարայարելի) .